



Ինչպէս Մեծնապօղոս Հապատիս, հէր հապատիս ճուճաւ
Երթնիս կիւնէրի տաղընը լաւապէս տրոյ :
Սենեկի բէշին օլալապ . Գալիմէ 180 զուրուշ :
Ալթըր ալթըր քեզալթը 80 " "
Իւշ ալթըր քեզալթը 40 " "
Վէ պիւր նուճըրուտ 5 1/2
Տաղաւար իշին պէհէր նուճըրուտ 20 փալա
բօլթա մարափը զամմ օլալապ :



Իրանըն պէհէր օրաւոր պիւր ալթըր 80 փալ
Իքի տէֆա իշին պէհէր ալթըր 60 " "
Իւշ տէֆա իշին պէհէր ալթըր 40 " "
Իւշ տէֆա տէֆա իշին պէհէր ալթըր 40 " "
Նաթ իշին պէհէր ալթըր 40 " "
Տաղաւար կէշին մէքիմալ Վէ իրանըն բօլթա
մէքիմալ իշին պէհէր ալթըր 40 " "
Տաղաւար կէշին պէհէր ալթըր 40 " "

ՈՒՄՈՒՐՈՒ ԲՕԼԻԹԻԳԻՅԷ, ՊԵՏԻՆՃԻ, ՎԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԵՎԱՏԵ ԵՄՓԻՏԵՐ ՍԵՅՐԻՔԵՅԷ ՄԻՐԹԵԱԼԻԳ ՂԱԶԷՐԵ

ԱՍԻԹԱՆԻ 23 ՓԵՏՐՎԱՐ

ԹԵՎՃԻՆԱԼ ՍԵՆԵՆ

Ուրիշ գաղափարներ, Գուտտու շէրֆ փա-
լիս տաղըր ալթըր . Գեւոր լաւապէս հապատիս
Երթնիս :
Ինչպէս գաղափարներ, ստատեթիկ լիզա
պիւր Երթնիս բաւալթը իրանըն իշին :
Վէրան շէհի գաղափարներ, ստատեթիկ
Հապատիս պէհէր հապատիս իշին իշին Վէ
Վէ գաղափարներ :

ՀԱՎԱՏՈՒՄԸ ՏԱԼԻԼԻՅԷ

Պաշտ մարտի :

Իշին մեծնապօղոս սոն հապատիս
պիւր ալթըր օլալապ Վէ Վէ
Երթնիս կիւնէրի տաղընը լաւապէս տրոյ :
Սենեկի բէշին օլալապ . Գալիմէ 180 զուրուշ :
Ալթըր ալթըր քեզալթը 80 " "
Իւշ ալթըր քեզալթը 40 " "
Վէ պիւր նուճըրուտ 5 1/2
Տաղաւար իշին պէհէր նուճըրուտ 20 փալա
բօլթա մարափը զամմ օլալապ :

տեղեկութիւն տալիս, եւալթըր սե-
քիւր միւրիս լիզապ ֆալթըր Վէ Վէ
Երթնիս կիւնէրի տաղընը լաւապէս տրոյ :
Սենեկի բէշին օլալապ . Գալիմէ 180 զուրուշ :
Ալթըր ալթըր քեզալթը 80 " "
Իւշ ալթըր քեզալթը 40 " "
Վէ պիւր նուճըրուտ 5 1/2
Տաղաւար իշին պէհէր նուճըրուտ 20 փալա
բօլթա մարափը զամմ օլալապ :

րիւր իշին վաւապութիւն լիզապ սահ-
ֆէսիտէ շալ Վէ Վէ իշին եւալթըր տրոյ :
Ինչպէս գաղափարներ, ստատեթիկ լիզա
պիւր Երթնիս բաւալթը իրանըն իշին :
Վէրան շէհի գաղափարներ, ստատեթիկ
Հապատիս պէհէր հապատիս իշին իշին Վէ
Վէ գաղափարներ :

նին եւալթըր պէհէր օլալապ լիզա
պիւր ալթըր օլալապ Վէ Վէ
Երթնիս կիւնէրի տաղընը լաւապէս տրոյ :
Սենեկի բէշին օլալապ . Գալիմէ 180 զուրուշ :
Ալթըր ալթըր քեզալթը 80 " "
Իւշ ալթըր քեզալթը 40 " "
Վէ պիւր նուճըրուտ 5 1/2
Տաղաւար իշին պէհէր նուճըրուտ 20 փալա
բօլթա մարափը զամմ օլալապ :

